

ԿՐԹՆԱԿԱՆ

Հ Ր Ա Ի Է Ր Ը

Եւ սեպի երեւցաւ ի գիշերի Պաղատի. այր ոմն Մակեդոնացի կայր աղաչէր զմա եւ ասէր, անցեալ ի Մակեդոնիա օգնեսցես մեզ:

Այս խորհրդաւոր հրաւերով նոր եւ ընդարձակ գործ մըն էր որ կը բացուէր մեծ առաքեալին առջև, աւետարանը Եւրոպային տանելու գործը: Պօղոս առաքեալը միջին Ասիոյ երկիրները չըջեւէն յետոյ, եկած էր Տրովագայ: Միջերկրականի ալիքներուն ձայնը իր ականջին՝ ու Եւրոպայի ցամաքամասին ծոպերը կազմող կղզիներուն հատկտեալ տեսարանը իր աչքերուն առջև, ան կը մտածէր իրեն յայտնուած տեսիլքի եւ այս նոր առաքելութեանը մասին:

Անշուշտ թէ առաջին անգամ չէր որ առաքեալին մտածողութիւնը կ'երթար Եւրոպայի քրիստոնէացման: Անիկա յաճախ նայած էր դէպի արեւմուտք, մտածելով ջուրերէն անդին ապրող հոգիներու վերկուծութեանը շուրջ, եւ այժմ քունին մէջ իրեն կուգար տեսիլքը, ամբողջացնելով իր մտադրութիւնն ու ծրագիրը իրեն տակաւին անծանօթ այդ երկրամասին համար:

Ինչ յուզումով էր արգեօք որ առաքեալը, առաջին անգամ ըլլալով, կեցած Տրովագայի ծովեզրին, նայեցաւ դէպի Եւրոպան: Երկրամասը որուն համայնապատկերը կ'ընդգրկէր ան իր նայուածքով, առանձնաշնորհեալ ու հարուստ էր իր բնական գեղեցկութիւններով եւ արեւով: Անիկա հարուստ էր մանաւանդ իր գեղեցիկ ու հմայիչ աւանդութիւններով: Այդ ամբողջ վրայ էր որ անցեալի ամենէն գեղեցիկ բանաստեղծութիւնները գետեղէր էին իրենց հերոսներն ու աստուածները: Սակայն այս բոլորէն աւելի իր առաքեալի միտքն ու հոգին կը զեղուր այդ հեռաւոր աշխարհի լուսաւորութեան եւ փրկութեան գործով: Անիկա պահ մը մոռցած ասիական երկիրներու իր բոլոր դժուարութիւններն ու խոշտանգումները, կը մտածէր այս նոր առաքելութեան: Իր աչքին առջև ալիքներէն անդին կը պատկերանար Յունաստանը իր

արուեստով եւ աստուածներով, Հոսմը իր բանակներով, որուն առջև ծունկի էին եկեր աշխարհի բոլոր ժողովուրդները:

«Անցեալ ի Մակեդոնիա օգնեսցես մեզ», ասիկա աղաղակն էր հին աշխարհին, յուսահատութեան եւ տագնապի աղաղակը, երբեմնի հոյակապ քաղաքակրթութեան: Աղաղակը աշխարհի մը՝ որ հարուստ էր մտածողներով եւ գիտուններով, արուեստագէտներով եւ խօսքի վարպետներով եւ որոնք սակայն այս աղաղակին մէջ կը խոստովանէին իրենց պարտութիւնը, իրենց հոգեկան տագնապը, բարոյական անկումը, եւ կալիկուլայի ու ներոնի նման բռնակալներու գերութիւնը:

Ուղին ուրկէ պիտի անցնէր առաքեալը, իրմէ առաջ անցած էին մեծ զօրավարներ իրենց բանակներով: Ծամբան ուրկէ անցաւ Քսէրքսէս, Մեծն Աղեքսանդր, եւ կեսար, նուաճելով երկիրներ եւ ժողովուրդներ: Իսկ այժմ փոքրիկ նաւակ մը, եզերքէ եզերք զարնուելով կը տանէր ամի մը մարդեր միայն, Տարսոնացի Պօղոսը եւ իր քանի մը ընկերակիցները, որոնք կ'երթային Եւրոպայի մէջ հաստատելու նոր թաղաւորութիւն մը որ վախճան պիտի չունենար: Թաղաւորութիւն մը որ հիմնուած պիտի ըլլար սիրոյ, զոհողութեան եւ մարդկային հաւասարութեան վրայ, ուր տէրեր եւ ծառաներ պիտի չըլլային, այլ բարեկամներ եւ եղբայրներ միայն նոյն երկնաւոր Հօր:

Այսպէս ամէն յաջող եւ բարի գործէն առաջ, մարդս կ'ունենայ անոր տեսիլը: Երագին փառաւոր հեռապատկերը կը շողայ մեր աչքերուն առջև, եւ այդ գեղեցկութիւնն ու լոյսն է որ ոյժ եւ քաջութիւն կը պարգեւէ մեզի մեր գործերու դժուարութեանց ընդմէջէն: Զօրավարը վրանին ներքեւ պառկած կը մտածէ յաջորդ օրուան ճակատամարտի մասին: Գիտունը կը խորհրդածէ իր մտքին մէջ ուրուագծուած գիւտի կատարելագործմանը շուրջ, եւ վաճառականը իր ձեռնարկներէն շահուելիք գումարներու մասին: Ինչ որ կայ մեր մտքին ետեւ ու հոգիին խորը, կը ներկայանայ մեզի յաճախ տեսիլներով, մղելով զմեզ անոր իրագործման: Անա թէ ինչո՞ւ Եւրոպայի քրիստոնէացման գործէն առաջ, առաքեալին կ'այցելէ անոր տեսիլը:

Անշուշտ թէ՛ մեր երազներն ու ըն-
 Ժանքները մեր վաղուան կեանքին մարգա-
 րէութիւններն են, որոնք սահմանուած են
 իրագործուելու: Ինչ որ մեր հոգին կը
 յղանայ և կ'ըզձայ, շատ յաճախ տեսիլքի
 ձևով կը ներկայանայ մեզի: Բոլոր մեծ
 գործերու սահմանուած հոգիները յաճա-
 խանքին ներքէն են տեսիլներու, երազին
 ետևը միշտ կայ իրականութիւն մը որ ի
 յայտնութեան է: Իրիչեր կան որ կարենան
 ըմբռնել, թէ իրենց փափաքները կը կազ-
 մեն իրենց ճշմարիտ աղօթքը: Մեր հոգիին
 ներշնչումներն ու մեր մտքին տեսիլները
 կը կազմեն մեր իրական ու ստեղծագործ
 ոյժը: Թաշուհը իր բնազդին հետևելով չը
 պիտի գաղթէր դէպի հարաւ, վերահաս
 ձմեռէն փախչելու համար, եթէ գոյութիւն
 չունենար տաք հարաւը: Արարիչը մեր մէջ
 պիտի չդնէր բարձրագոյն կեանքի մը տեն-
 չը, եթէ գոյութիւն չունենար իրականու-
 թիւն մը մեր ձգտումին համապատասխան,
 ու տեսիլները որոնք շատ յաճախ կը ներ-
 կայանան մեր մտքին, ուրիշ բաներ չեն,
 բայց բացուող ձամբաներ դէպի վաղուան
 իրականութիւնը:

Ահա Մակեդոնացին որ ի տեսլեան կը
 մօտենայ Պօղոսին և կը խնդրէ անոր օժան-
 դակութիւնը իր երկրի փրկութեանը համար:
 Պատգամաւոր Մակեդոնացին կը ներկայա-
 ցնէ հոս ամբողջ Եւրոպան, որուն ամենէն
 մօտիկ երկրին է միայն Մակեդոնիան, Աս-
 իայէն դիտուած:

Սակայն իրականին մէջ ո՞վ էր այս
 խորհրդաւոր մարդը, Մակեդոնացիի տեսիլ-
 քով, ո՞վ էր որ կը շրկէր զինքը Պօղոսին
 իբրև պատգամաւորը յիշեալ երկրին, հոս
 է ահա բանալին այս մեծ իրականութեան:
 Խորհրդաւոր մարդը անգիտակից արտայայ-
 տութիւնն էր այն խեղճ ժողովուրդի կա-
 րիքին գոր Աստուծոյ նախատեսմութիւնը
 կը օճանմանէր այսկերպ: Խաւարը միշտ պէտք
 ունի լոյսին, վէրքը դարմանին, դժբախտը
 օգնութեան: Ինչպէս բնութեան այնպէս ալ
 մարդկային կեանքին մէջ այս իրողութիւն-
 ները յաճախ իրարու կը հանդիպին ու կ'ար-
 տայատուին մարդկային գիտակցութենէն
 վեր անօրէնութեամբ մը, որ զերազանցօ-
 րէն աստուածային է: Վայ էր մեզի, եթէ
 Աստուած մեզի օգնէր միայն այն ատեն՝
 երբ մենք գիտակցօրէն պէտք ունենայինք

իրեն: Աշխարհը պէտք ունէր Փրկիչի մը
 սակայն աշխարհը չէր որ խնդրեց իր Փրկ-
 կիչը, այլ Աստուած որ կամեցաւ մար-
 դոց փրկութեան գործը: Վասնզի նախ Աս-
 սիրեց մեզ և որդեգրեց զմեզ հայրօրէն:

Միւս կողմէն աշխարհի միտքն ու խիղճը
 բոլորովին քնացած չէ. մարդեր կան, բարձր
 հոգիով և մտքով օժտուած մարդեր, որոնք
 գիտեն զգալ և տեսնել պէտքը և ստատ
 հանդիսանալ անոր: Մարդեր, որոնք ար-
 տաստուողին միտքարանք, մոլորեալին ա-
 ուջնորդ, և տգէտին լոյս կը հանդիսանան,
 ազատելով մարդերը իրենց մեղքերէն և
 ժողովուրդները իրենց մոլորութիւններէն:
 Մարդիկ որոնք չեն կրնար խաղաղ քնանալ
 Տրոպագայի մէջ, երբ Մակեդոնացին կուգայ
 իրենց օժանդակութիւնը խնդրելու իր և իր
 ժողովուրդին համար:

Մեր մէջ պաշտուածի և սիրոյ զգայա-
 րանք մը կայ, մենք չենք կրնար գոհանալ
 նիւթական և առօրեայ անհրաժեշտութիւն-
 ներով և գոհացումներով: Կատարելութեան
 գաղափարը մարդուն մէջ ուրիշ բան չէ
 բայց այս զգացումին և ձգտումին արտա-
 յայտութիւնը: Վայ անոր որ կրնայ ընդար-
 մանալ նիւթական գոհացումներուն մէջ,
 առանց որոնելու այս բարձրագոյնը:

Այսօրուան աշխարհը կարծես կորսն-
 ցնելու մօտ է իր այդ զգայարանքը. ան-
 հուն է թիւը անոնց, որոնք դո՛հ են իրենց
 կեանքէն, որոնց մտքի և հոգիի ձգտում-
 ներուն չուկէտը առօրեայ նիւթական գո-
 հացումն է լոկ: Սակայն եթէ աշխարհը կը
 քնանայ, իր խիղճը, Ս. Հոգին, որ կը
 բնակի մեր մէջ, կրնայ շրկել իր պատգա-
 մաւորը, յաճախ խորհրդաւոր Մակեդոնա-
 ցիի մը կերպանքով, խնդրելու աստուա-
 ծային օժանդակութիւնը մոլորանքի մէջ
 եղող աշխարհի համար:

Գուք, սիրելի ունկնդիրներ, որ մտիք
 կ'ընէք զիս այս պահուս, ունի՞ք երազներ,
 տեսիլներ, որոնք ձեզի առաջնորդ կարենան
 ըլլալ կեանքի սովորական ալիքներէն և
 առօրեայէն անդին, նոր ապագայի մը: Ու-
 նիք ձեր մտքին առջև ձեր փնտռած կա-
 տարելութեան տիպարը, և կամ բարի կա-
 մեցողութիւններ և յանաջարկութիւններ,
 օժանդակութեան պէտք ունեցող ձեր եղ-
 բայրներուն նկատմամբ: Կը լսէ՞ք յաճախ
 ձեր հոգիին մէջէն ձայնը որ պիտի ըսէր,

պէտք ունի աշխարհ ձեզի, պատրաստ ե-
զէք օգնելու իրեն:

Այդ ձայնը յաճախ ձեզ կրնայ մեծու-
թեան առջնորդել. ձեր ձեռքին յանձնե-
լով իշխանութեան մականը: Այդ ձայնը
կրնայ ձեր մէջէն յարուցանել մեծ գրա-
գէտը և կամ գիտնական մը հուշակաւոր
և տակաւին ձեզի ընձեռել նիւթի և հա-
րըստութեան մեծ իշխանութիւն մը: Տա-
ղանդ, գիտութիւն և հարստութիւն, գե-
ղեցիկ գէնքեր և միջոցներ Աստուծոյ և
մարդոց ծառայելու:

Ի՞նչ փոյթ թէ մեր տեսիլներուն իրա-
կանացումը յաճախ հեռաւոր թուի, կամ
ապագան նուազ լուսաւոր երեւի, բաւէ որ
մենք զայն զգալ և տեսնել կարենանք, և
ուժգնորէն մաքառինք զայն ձեռք բերելու
համար, ուչ կամ կանուխ անիկա պիտի
յայտնուի մեր կեանքին մէջ: Սակայն փա-
փաք մը որ իրանալու ճիգով չընթանար,
փառասիրութիւն մը որ կ'ընդհատուի, տա-
կաւ կը մարի, առանց որեւէ հետք ձգելու:
Հաւատքը գոյացութիւնն է այն բաներուն
զորս կը յուսանք, անոնց պատկերին ուր-
ուագիրը և ոչ թէ մեր մտքին ներկայա-
ցումը լոկ: Բան մը կայ մեր տեսիլներու
և մեր սիրտերու խորունկ իղձերու ետին,
անոնց համաձայնող իրականութիւնը:

Ինչ որ մեր կեանքին մէջ կ'իրագոր-
ծուի, մենք այդ ամէնը յղացած ենք ար-
դէն ատեն մը մեր մտքին մէջ: Ինչպէս որ
չէնքը իր ամբողջ մանրամասնութիւններով
իրականութիւն մըն է ճարտարագետի մըտ-
քին խորը, նախ քան իր կառոյցը, նմանա-
պէս մենք նախ մտքով կը ստեղծենք այն
բոլորը՝ որոնք ապագային պիտի իրականա-
նան մեր կեանքին մէջ: Մեր տեսիլները,
մեր կեանքին կարելի կառուցուածքին փը-
լաներն են: Բոլոր անոնք որոնք մեծ գոր-
ծերու հեղինակ են հանդիսացած, նախ ե-
րագողներ են եղած: Զգոյշ պէտք է ըլլալ
միայն որ կեանքի նիւթական պահանջները
չգօրանան, լռեցնելու չափ մեր ներքին
կանչը:

Ո՞ր են սակայն այն մարդերը, որոնք
կարենային տեսնել Ս. Պօղոսին տեսիլը,
որոնց հոգին յօժար ըլլար ընդունելու ժա-
մանակի մարդկութեան տառապանքն ու
ողբերգութիւնը, ապա զոհելու համար ինք-
զինքնին, անոնց սատար հանդիսանալու

համար: Ս. Պօղոս տեսաւ հին աշխարհի
կորուստը և անոր տարաւ փրկութեան ա-
ւետարանը: Բասդալ տեսաւ կեղծիքը իր
ժամանակի կաթոլիկութեան, և անոր դէմ
զրեց իր հոյակապ դիրքը, Վէնասն տեսաւ
որբերու ըքուածութիւնը և ստեղծեց իր
մեծ գործը, Վիլպրֆօրս տեսաւ թէ սեւա-
մորթները կը վաճառուին անասուններու
նման, փոխեց զերութեան վիճակը: Այս
բոլորը իրենց երազները ունէին և զայն
իրականացուցին զեղեցիկորէն և յաջողու-
թեամբ:

Երա՞զ կ'ըսեն մարդիկ ու կ'անցնին,
առանց անդրանագառնալու անոր ներքին
իրականութեան և կարեւորութեան: Քրիս-
տոսէ դարեր առաջ, պատանի հովիւ մը ե-
րազ տեսաւ և պատմեց զայն իր եղբայր-
ներուն, որուն մէջ իրեն կը վերագահուէր
փառաւոր ապագայ մը: Իր եղբայրները չը
հանդուրժեցին, շատ տեսնելով իր փառա-
սիրութիւնը, ու հեղանքով երազատես
կոչեցին զինքը: Մովսէս տեսաւ հեռաւոր
եգիպտոսէն աւետեաց երկիր, և վճոց հոն
առաջնորդել Իսրայէլի ժողովուրդը, աղա-
տագրելով զանոնք փարաւոններու գերու-
թենէն: Ու երբ վերջապէս եկաւ Աստուա-
ծորդին և ուզեց այս աշխարհի վրայ հիւ-
նել Աստուծոյ արքայութիւնը, արգարու-
թեան, ճշմարտութեան և սիրոյ թագաւոր-
ութիւնը, իր եղբայրները զինք խենթ և
Փարիսեցիները զինք զիւսահար կոչեցին:

Հին աշխարհի, ինչպէս նաև մեր օրե-
րու մարդոց համար երազը հաւասար է յի-
մարութեան: Առանց երազ և տեսիլ ունե-
ցող մարդոց աւետարանը պիտի չկրնար
յաղթանակել: Յանձնեցէք աւետարանի
գործը իմաստուններու, և անոնք կրնան
վտանգել Քրիստոնէութիւնը: Ծնորհիւ այդ
երազատեսներուն է որ աւետարանը կրցած
է յաղթանակել, և յանձին այդ յիմար նը-
կատուածներուն փառաւորուիլ:

Շատեր կը կարծեն թէ վտանգաւոր բան
է իրենց երեւակայութեան թելագրած ե-
րազներուն յանձնուիլը, որովհետև այդ
երազանքները կրնան զիրենք նուազ գործ-
նական մարդերու վերածել. այսուհանդերձ
երեւակայութեան սուրբը մեր միւս մեծ
կարողութիւններուն չափ սուրբ է: Ան
մեզի տրուած է աստուածային նպատակով
մը, որպէսզի կարենանք ակնարկ մը նե-

տել դէպի անշօշափելի իրականութիւնները։
 Երազելու կարողութիւնը իզուր տեղ
 չէ տրուած մեզի, անոր ետե իրականու-
 թիւն մը կայ, անիկա աստուածային մէկ
 շնորհն է, սահմանուած մեզի նշմարել տա-
 լու այն մեծ բաները՝ որոնք մեզի վերա-
 պահուած են, տեսանելիէն անտեսանելիին
 բարձրանալու, նիւթական պայմաններէն
 իտէալ պայմաններուն ելլելու, և մեզի
 հաւաստիացնելու թէ մեր երազները կրնան
 վաղուան իրականութիւնները դառնալ։ Եթէ
 հաւատարիմ ենք մեր ներքին այդ տեսիլ-
 քին, պիտի դայ օր մը երբ մեր փափաք-
 ները պիտի պտղաբերին ու հասունանան, ի-
 րենց թոյլովն ու գեղեցկութեամբ լցնել-
 ով մեր հոգին։ Եթէ կարենայինք յարա-
 տեւօրէն մեր հոգիին առջև ունենալ օրի-
 նակը մեր իտէալին, ամէն վայրկեան պա-
 տրաստ զայն իրագործելու, այն ատեն շու-
 տով մեր կեանքին մէջ պիտի արտադրուէր
 այդ օրինակը, և մենք պիտի կրնայինք
 հասնիլ մեր նպատակին և անոր իրագոր-
 ծումին։ Սրտի ճմլումով է որ արդի Գրիստ-
 տոնեայ աշխարհը ինքզինքը և Գրիստո-
 նէութեան գործը ամբողջացած՝ չզգար, ո-
 րովհետեւ իր ծոցին մէջ տակաւ կը պակ-
 սին Ս. Պօղոսի նման մեծ առաքեալներ։
 Այսօր աշխարհի մեծ մասը կը մնայ տակա-
 ւին անքրիստոնեայ, Ծաբոն, Չինաստան,
 Թիպէթ, Ափրիկէ և Ովկիանոսները դեռ
 չեն ընդունած աւետարանին լոյսը, որով-
 հետեւ այդ երկիրներուն աւետարանը տա-
 նիլ ուզող տեսանողներուն թիւը տակաւ
 կը նուազի։ Անշուշտ թէ աւետարանական
 քարոզչութիւնները որոնք ամէն տարի կը
 կազմակերպուին կաթոլիկ և Բողոքական
 եկեղեցիներու միջոցաւ, արհամարհելի ի-
 րողութիւններ չեն, սակայն անոնց կը
 պակսի այն մեծ երազն ու իրագործումը
 զոր Պօղոս առաքեալին եղաւ, նախ Տրո-
 վադայի մէջ ապա եւրոպական ցամաքա-
 մասի վրայ։

Դուք բոլորդ որ զիս մտիկ կ'ընէք,
 երիտասարդներ և օրիորդներ, ի՞նչ երազ-
 ներ ունիք ձեր հոգիներուն մէջ և ապա-
 գայ ի՞նչ հեռապատկերներ ձեր նայուած-
 քին առջև։ Մտածած ունի՞ք երբեք ձեր
 շուրջ ինկող արցունքներու, ցաւի և տա-
 ռապանքի ճիչերու, եսասիրութեան և տը-
 գիտութեան զոհերու մասին։ Կը լսէ՞ք,

երբեկցէ, խորհրդաւոր Մակեդոնացիներ
 աղերասնքը այս բոլորին համար ձեր օր
 նութիւնը խնդրող, ամէն օր և ամէն վայր
 կեան, և յօժար է՞ք անոնց տանելու՞ ձե
 կարելի օժանդակութիւնը։ Ձեր հոգին ըն-
 գունակ է ինքզինքէն անդին, և ի հարկի
 ի դին իր անձին, երազներու և իտէալնե-
 րու տրամադրել ինքզինքը, նման անոնց
 որոնք իբրև ցորեան արդար՝ աղացուցան
 օր մը գազաններու ակոսներուն ներքե
 իբրև սերմ արեան ինկան մարտիրոսացման
 ճամբաներուն՝ եւ իբրև հրաշէկ աստղ
 փշրուեցան ուրիշներու հոգիին մէջ, հրա-
 ւիրելով հազարներ այս սրտաուռչ սխրա-
 գործութեանց հանդէսին։

Բարեբախտ են անոնք որոնք խորհե-
 ցան, խօսեցան և գործեցին այնպէս մը՝ որ
 հաւանութեան արժանացան Աստուծոյ և
 մարդոց։ Իրապէս կը ծնինք այն օրը երբ
 մեր շուրջը կտոր մը սէր և ափ մը բարիք
 կը սփռենք։ Մարդոց կեանքի իւրաքան-
 չիւր վայրկեանը կրնայ լոյսի աղբւր դառ-
 նալ, բայց երանի անոր որ կրնայ իր աչքը
 բանալ ամէն լոյսի։ Վասնդի իր խորքին
 մէջ ի՞նչ է իմաստութիւն, վսեմութիւն,
 հերոսութիւն և առաքինութիւն կոչուածը,
 եթէ ոչ կեանքի այն մեծ վայրկեանները
 ուր առաւել կամ նուազ չափով մարդը
 դուրս կուգայ ինքզինքէն, կենալու համար
 յաւերժի սեմին վրայ, անկէ հաստատելով
 թէ Տիեզերքի փոքրագոյն ճիւղը, տկարա-
 գոյն շարժումը և գալկահար խորհուրդը
 չեն իշնար անէութեան մէջ։

Երբ Պօղոս առաքեալը լսեց հրաւէրը
 զոր Տէրը իրեն կը ղրկէր, անմիջապէս մեկ-
 նեցաւ Մակեդոնիա։ Չի բաւեր երազ ունե-
 նալ և տեսիլք տեսնել, ողողելով իր միտքն
 ու հոգին անոր լոյսերովը, անհրաժեշտ է
 իրագործել զայն, խորտակելով կապանք-
 ները որոնք մեզ կը կապեն աշխարհին,
 հաճոյքին և մեր եսական տրամադրու-
 թիւններուն։ Պէտք է մեկնել իրագործելու
 մեր առջև գրուած նպատակը, արժանի
 ըլլալու համար Տիրոջ հաճութեան և մար-
 դոց երախտագիտութեան, այդ կերպով
 փառաւորելու համար Աստուծոյ կողմէն
 իրեն յանձնուած պաշտօնը։

Ե.